

ՎԵՀԱՓԱՌԸ

Կ'ըսուի թէ Աստուած յանախ նգնածամի պարագային նիշդ մարդը ասպարէզ կը հանէ, եւ ան է որ հոգեւոր եւ մտային բոխչով հասնելով գերբնական ոլորտները՝ լուծում կու տայ ժամանակի դժուարութիւններուն, բակելով հանգոյցները եւ առաջնորդելով շուարած եւ շփորած զանգուածը դէպի լոյս, դէպի խաղաղ նաւահանգիստ եւ փրկութիւն:

Մեր սերունդին համար Տիրան Արք. Ներսոյեան, Շնորհի Պատրիարք Գալուստեան, Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան եւ ասոնց զիխաւորողը՝ Վազգէն Վեհափառ խկապէս տիտաններ էին: Մենք որ վայելեցինք անոնց ներկայութիւնը՝ այդ ժամանակ անոնց լիիրաւ արժէքը չըմրոնեցինք, որովհետեւ պէտք եղած իմաստութիւնը կամ հասունութիւնը չունէինք: Այսօր երբ անոնց ֆիզիկապէս բաժնուած են մեզմէ, կը զգանք անոնց ամէն մէկուն իւրովի ունեցած ազդեցութիւնը մեր եկեղեցւոյն եւ ազգին ճակատագրին վրայ, կը զգանք անոնց մեծութիւնը եւ բացակայութիւնը: Ժամանակը եւ միջոցը փոխանակ նսեմացնելու անոնց պայծառ յիշատակը՝ ընդհակառակն մեծոնելով զանոնք կը վերածէ անհասանելի հսկաներու եւ տիտաններու մանաւանդ մեր այսօրուան աշխարհի միջակութիւններուն եւ տաղտուկին մէջ...:

Հեռախոսս հնչեց, բարտուղարն էր, ըստ թէ Յովսէփը կ'ուզէ հետդ խոսիլ: Քանի մը օր առաջ Ուաշինգտոն

էի Տէր Հօր հետ միասին, պահ մը մըտածեցի որ նոր ըսելիի մը ունէր, երբ ընկալուչին «Ալօ» ըսի, Տէր Յովսէփի Յակորեանի զնզգնգուն եւ ծիծաղով լի ձայնը պատասխանեց Արեւմտեան Թիմէն: Ինչզինքս չկորսնցուցի: Անմիշապէս «Պիզիմ սչան էվլէնէնէլ» բայլերգին առաջին տողը սկսայ երգել իրեն: Բան մը որ շատ տարիներ առաջ երգած էի իր հարսանիքին ի Հայաստան: Տ. Յովսէփ մեր հին սերունդի տղաներէն է: Երբ ես Ճեմարան ոտք դրի, ան արդէն վերցին դասարանն էր, թէեւ տարինեռու աւելի փոքր միջոց մը մեզ իրարմէ կը բաժնէր: Ան շատ աւելի փոքր տարիին եկած էր, եւ երէ աւարտելէ եսով որպէս բահանայ եկեղեցիի մը մէջ նշանակուէր, հաւանարար այդան մօտիկ պիտի չըլլային իրեն: Տարիներ շարունակ ձեռնհասօրէն վարեց բարտուղար-մեթենագրողի պաշտօնը Վեհարանին մէջ: Դիւանատան մէջ իր զնզգնգուն երգը եւ զրամմենային չըխչինոցը մինչեւ հիմա կ'արձագանգէ ականջներու մէջ: Գրաքար, արեւելահայրէն թէ դասական ուղղագրութեամբ մեթենագրելը խնդիր չէր իրեն համար, մէկ կողմէն կը խօսէր, երէ մարդ ըլլար մօտը, ապա թէ ոչ երգը անպակաս էր իր բերնէն: Վեհափառ, որ բծախնդիր էր, հինգ վեց անգամ սրբագրելով մեթենագրել կու տար իր գրութիւնները: Առաւատ շուտ թէ գիշերուան ուշ ժամերուն Տէր Յովսէփի զնզգնգուն ձայնը կը տարածուէր վանելով մէկ: Մեր բարե-

ւէն ետք՝ «Այո՛ Տէր Յովսէփ, ի՞նչ փորացաւ ունիս» հարցուցի: «Գիտես, ըսաւ, այս տարի Վազգէն Վեհափառի ծննդդեան հարիւրամեակն է, այս առիրով գրութիւն մը կ'ուզենց ժեզմ՛»: (Թէեւ գրութիւնը ժամանակին չկրցայ հասցնել իրեն, բայց ինք եղաւ պատճառը ներկայ գրութեան):

Պահ մը սառեցայ եւ արիւնը խուժեց ուղեղիս մէջ: Հարիւր տարի, դար մը անցաւ, որուն յիսուն տարին Վազգէն Վեհափառը նուիրեց Ս. Էջմիածնին որպէս Հայրապետ եւ մենք այդ տարիներուն կէսը վայելեցինք իրեն հետ, իր հասուն եւ փորձառու տարիները, որոնց ականատեսը եւ մասնակիցն ալ դարձանք: Օրացոյցին էջերն ու տարիները արագօրէն եւ կախարդական մոգականութեամբ մը ետ շրջուեցան՝ զիս տանելով 1968 թուականի Յունուար ամսին:

Տասնինգ տարեկան պատանի մըն էի, երբ մուտք գործեցի Ս. Էջմիածնին: Հայաստան երկիր դրախտավայր: Այս էր սփիւռքի մէջ մէր սորվածը եւ մինչեւ հիմա ալ սփիւռքահայերուս տըկարութիւնն ու գորութիւնն է այն, սակայն երբ այն կը զարնուի իրականութեան, կը փշրուի երազը եւ եղած իրավիճակը մեզի կրնայ մղել յոռեստեսութեան: Տարիներ տեսեց հասկնալու համար թէ ինչու՝ Սովետական Հայաստանը մէր երազած դրախտավայրը չէ եւ աւելին հասկնալու համար թէ ինչու թէկուզ այս անկատար հայրենիքը անհրաժեշտ է մէր իդաերուն եւ տեսիլքներուն իրականացման նանապարհին: Կը յիշեմ ուսանողական տարիներէն եղիշէ Պատրիարքի խօսերը՝ «Գլխարկները ժամանակի հետ կը փոխուին, այսօր կարմիր, վաղը կապոյտ, բայց գլուխը՝ հիմնականը, կը մնայ եւ այդ է մնայունը»: Այսօրուան մէր իրակա-

նութենէն դիւրին է ըսել այդ, խնդիրը այդ օրերուն գիտակցին ու արտայայտւելու հաջուրիւնն էր:

Ս. Էջմիածնին եւ Վազգէն Վեհափառի «առեղծուածը» հասկնալն ու գրնահատելն աւելի երկար ժամանակ առաջ: Ուսանողական տարիներուն Վեհափառը տեսնելը վախ ու սարսափ կը ծգէր մէր վրայ: Մեր ուսման վերջին երեք տարիներուն ընթացքին՝ հոգերանութիւն, տրամարանութիւն եւ բարոգիոսութիւն դասաւանդեց մեզի: Կամաց կամաց տեսանք Անոր պարզ եւ մարդկային զիծերը եւս: Պարտահանաչ էր դասերուն նկատմամբ, տարուան ընթացքին հազիւ թէ պահ մը կորսնցնէինք: Երբ քարձր կարգերը հասանք, հանելի էր Վեհափառին հետ միասին Վեհարանի ընդունման սրահին մէջ, ուր կ'ընէինք մէր դասը, վայելել Ազատի բերած թէյը մեղրով եւ լիմոնով: Վեհափառը, որ ամէն բանի մէջ կիրը էր, կը սիրէր թէյը «Փրբացնելով» խմբը, կ'արդարացնէր ինքինն թէ այդ ձեւով խմբը աւելի համ կու տայ եւ օգտակար է: Ուսանողական շրջանին, աւելի ուշ որպէս միարան եւ գործակից, միշտ ալ իր անձը ներկայութիւն մըն էր: Ազնուական կեցուածք մը ունէր, որ զգաստ կերպի մը մէջ կը դնէր դիմացինը, ինչպէս պարզ զինուորը՝ հրամանատարին առջեւ: Ըսեմ որ ես իր «սիրելիներուն» ցանկին մէջ չէի, սակայն այդ երբէմ ժիտական կերպով չանդրադաւ մէր յարաբերութիւններուն վրայ: Երբ ձեմարանը աւարտեցինք, զիտէինք որ կամ կուսակրօն պէտք է ձեռնադրուէինք, կամ ամուսնանալով՝ ժահանայ եւ կամ տարբեր ասպարէզ մը ընտրէինք: Երբ իր մօտ մտայ, ըսաւ: «Սարկաւագ, տարիին լաւ է, որոշած ես ինչ պիտի ընեմ» (21 տարեկան էի): Ըսի. «Վեհափառ կ'ուզեմ կուսակրօն

ըլլալ սակայն թէ՝ հոգեպէս եւ թէ ուստիմնական տեսակէտէն տակալին պատրաստ չեմ զգար»։ Տարի մը ետք՝ զիս սարկաւագ վիճակով Անգլիա դրկեց ուսման։ Հաւանարար իր հոգիի խորդէն զգալով, որ այս անտաշ փայտէն պիտանի բան մը կրնար դուրս գալ։

Ուսումնական տարիներէն վարժուեցանք Վեհափառին, երէ Վեհարանը գործ մը ունէին, բարտուղար սարկաւագին կը հարցեէին թէ Վեհի տրամադրութիւնը ինչպէ՞ս է, երէ լաւ չէր, առանց իրեն հանդիպելու դուրս կ'ելլէին՝ զիտնալով որ այդ հարցը այդ պահին դրական լուծում պիտի չգտնէր։ Վեհափառի ջղային կամ բարկացկոտ վիճակը սարսափելի էր, ամբողջ Վեհարանը կրնար դդրդալ իր ճայնէն։ Շատ դիւրութեամբ ուրիշ բանէ մը կրնար զայրանալ եւ իր ցասումը բափել առաջին անձին վրայ, որ իր դիմացը կ'ելլէր։ Երէ սկսէր ճայնը բարձրացնել, չէիր կրնար բացատրութիւն տալ, որովհետեւ աւելի կը զայրանար ԱՅ։ Պատահած է, որ մարդ կանչած է իր մօտ, լաւ մը իր բարկութիւնը անոր վրայ պարպելէ ետք՝ դուրս ըրած է զայն, միայն ժիշ ետք զայն ետք կանչած է՝ հարցնելով թէ ինչու՞ եկած էր։ Կը կարծեմ թէ Վեհափառը եղած անճղութիւններուն ու անարդարութիւններուն դիմաց այսպէսով իր ներաշխարհը հանդարտեցնելու ձև մը գտած էր։ Ինչպէս ըսի, Վեհափառը ազնուական նաշակ ունէր, եւ Վեհարանն ու Մայր Առողջ իրեն կը պարտի այն զեղեցկութիւնն ու նաշակը, որ կը տպաւորէ այցելու։ Անգամ մը երբ Ափոլլո-Մայուզ ցուցահանդէսի կազմակերպիչները, որոնն եղած էին Մոսկուա, Լենինկրաս եւ Թիֆլիս, եկան նաև Երեւան եւ այցելեցին Վեհարան։ Անննցմէ մէկը զարմանելով արտայայտուեցաւ թէ Սովետի մէջ

այսպիսի շէնք գոյութիւն կրնա՞ր ունենալ։ Այս առքին իսկապէս հապրտ զգացի մեր Վաննով ու մեր Վեհափառով։

Ուսանողական շրջանին դէպէ մը ժիշ մնաց որ փոխէր իմ կեանքի ուղին։ Աւարտած էի ձեմարանը եւ ամառուան ընթացքին արձակուրդի իրաւունք ունէր։ Համալսարանական որոշ տղաներու հետ որոշեցին Ղարաբաղ երթալ, ուսապարկերով, վրաններով, առանց յստակ ծըրագրի, միայն Գորիս երթալը պարզ էր։ Լաշինով մտանք, այնուհետեւ, Շուշի, Ստեփանակերտ, Շուշի ժենդ, Կարմիր շուկայ, Գանձասար, Ամարաս, Թալիշ Կիւլիստան, վերջապէս Կիրովապատով վերադարձան։ Տպաւորութիւններս ու տրամադրութիւնս այնքան բարձր էր, որ չխօսիլ չէի կրնար եւ պարզ է, որ լուրը շուտով դիւնապետին՝ Պրճ. Առաքելեանին հասաւ եւ անկէ ալ Վեհափառին։ Վեհափառը պահանջեց, որ գրաւոր ներկայացնեմ թէ ուր անցուցած էի արձակուրդս եւ որոնց հետ։ Աշխատեցայ հարցը ներկայացնել ընդհանուր եւ անորոշ եզրերով։ Վեհափառը ջղայնացած սպառնաց զիս հեռացնել։ Ստիպուած տղաներէն խնդրեցի որ իրեն՝ խօսէին Վեհափառին հետ։ Անոնք այն սոսանողներն էին, որոնք Մոսկուայի մէջ հանդիպում մը կազմակերպած էին Վեհափառին եւ Մարշալ Բաղրամյանի միջնորդ, ինչպէս եւ Սովետի Գանձատայի դեսպան Պրճ. Յարութիւննեանի եւ անոր տիկնոց Անահիտի հետ։ Վեհափառին արտասահմանէն վերադարձէն ծաղկեփունջերով դիմաւորած էին Զինն Մոսկուայի օդանաւակայանին մէջ՝ մօտենալով օդանաւին աստիճաններուն։ Վեհափառը կարծած էր թէ օդանաւը տարրեր երկիր էջք կատարած էր։ Երեկոյեան Վեհափառը կանչեց զիս մեղմացած՝ լաւ խրատական մը տալով։ Թէ ես հայրենասիրական զգացումներով

մղուած մեկնած էի Ղարաբաղ՝ առանց մտածելու հետեւանցներուն մասին։ Վեհափառը ուղղակի ըստ, թէ երէ Ազրպէյնանական ՔՃՊ-ն ճերքակալեր զիս՝ պիտի կարծէին թէ ես որպէս լրտես յատուկ ուղարկուած էի արտասահմանէն, եւ Հայաստանի կառավարութիւնը դժուար վիճակի պիտի մատնուէր եւ ի մասնաւորի Ս. Էջմիածինը, թէ որպէս եկեղեցական ես յատկապէս դրկուած էի Էջմիածնէն, որպէս զի կրօնական անհանդուրժականութիւն սերմանէի երկու տարրեր կրօններու մէջ։ Վեհափառը, որ այնտան նկուն բաղամականութիւն կը վարէր պետութեան հետ, բնականարար չէր կարող քոյլ տար որ սարկաւագ մը վտանգի ներարկէր այն ինչ ինք ստեղծած էր տարիներու ընթացքին։ Բարեբախտարար ամէն ինչ բարեյացող վախճան ունեցաւ եւ ես սարկաւագ վիճակով 1974-ին դրկուեցայ Անգլիա ուսումս շարունակելու։

Անգլիոյ մէջ արեղայ ձեռնադրուելէ ետք եւ ուսումս ստանալէ ետք մեր յարաբերութիւնները աւելի շերմացան։ Առիրով մը երը այցելութեան մեկնած էի վանք, նեմարանի աւարտական դասարանի հետ միասին միօրեայ շրջապտոյտ մը ունեցան։ Երիտասարդներու խելքին իյնալով ֆութապոյ խաղացինք, բնականարար յատուկ կօշիկ չունէի եւ ունեցած միակ կօշիկս ալ խաղի ընթացքին բացուելով անպէտք դարձաւ։ Ինքնաշարժով վանք հասան։ Ստիպուած Վեհափառի մօտ գացի որպէս զի ինծի ժամանակաւոր կերպով զոյգ մը կօշիկ տար պահեստէն, մինչեւ որ կարողանայի երթալ եւ բաղաքէն նոր զոյգ մը գնել։ Ի հարկէ ամշնալով եւ բաշուելով հարցը ներկայացուցի։ Վեհափառը կարծես աւելի ուրախացաւ այս վիճակէն եւ ըստ։ «Տըղա ի հարկէ կրնաս ուղարկել եւ լաւ մը լեցուց պնակս։ Զեւով մը հազիւ կերայ եղածը։ Վեհափառը հարցուց։ «Համո՞վ էր»։ Ի՞նչ պիտի ըսէի, բաշուրիւնը ունէի՞ տարրեր բան մը ըսելու։ «Այո՛, Վեհափառ Տէր, համով է»,- ըսի։ Առանց սպասելու՝ «Որ

պիսի կօշիկ մը տանք, որ մեր նամբայէն դուրս չելլես»։

Տակաւին ուսումս չաւարտած S. Թորգում Արք. Մանուկեան անձնապէս կրաւիրած էր ծառայելու ԱՄՆ-ի Արևելան թեմին մէջ։ Պատասխանած էի, որ նախ պէտք էր որ իմ բարոյական պարտականութիւնս կատարէի՝ ծառայելով Անգլիոյ գաղութին եւ ապա՝ Ս. Էջմիածին։ Քանի մը տարի ետք ձեմարանի այն ժամանակուան տեսուչ S. Եղնիկ Քին։ Պետրոսեանի միջոցաւ տեղեկացուցի թէ պատրաստ էի վերադառնալ Մայր Արոռ եւ օգտակար ըլլալ որեւէ ձեւով, երէ Վեհափառը համաձայն ըլլայ։ Բարեբախտարար Վեհափառը ընդառաջ լեցուցից եւ կրաւիրեց զիս Մայր Արոռ ծառայութեան։ Ճեմարանի փոխ տեսուչի շրջանիս (1981-86 տարիներուն), Էջմիածինը եւ Վեհափառը մօտէն նանչնալու բացառիկ առիր մը եղաւ ինձի համար։

Վեհափառը ընդհանրապէս կը սիրէր բերել ընթրել, բացի երէ «մամալիքա» ըլլար։ Սա ուսմանական նաշատեսակ մըն էր, որ կը պատրաստուէր կորբկի ալիւրով, որուն կ'աւելցուի մատուն, կարագ եւ պանիր։ Վա՛յ այն սարկաւագին կամ միարանին, որուն պարտականութիւն կը տրուէր խառնել այս բաղադրութիւնը ժամէ մը աւելի...։ Իրիկուն մը Վեհափառի նաշարանն ենք բանի մը միարաններով։ Վեհափառը ըստ։ «Այսօր մամալիքա պիտի ուտենք»։ Ես միտքէս ըսի։ «Հապը կլլեցինք»։ Վեհափառը կը սիրէր անձամբ սպասարկել եւ լաւ մը լեցուց պնակս։ Զեւով մը հազիւ կերայ եղածը։ Վեհափառը հարցուց։ «Համո՞վ էր»։ Ի՞նչ պիտի ըսէի, բաշուրիւնը ունէի՞ տարրեր բան մը ըսելու։ «Այո՛, Վեհափառ Տէր, համով է»,- ըսի։ Առանց սպասելու՝ «Որ

այդպէս է»,- ըսաւ, պնակս կրկին լիցուց: Հիմա աւելի մեծ նիզ պէտք է օգտագործէի այդ վերջացնելու: Մէկ կողմէն դժուարութեամբ կուլ կու տայի պատառները, միւս կողմէն միտինս մէջ կ'ըսէի. «Ահա բաղամաքարութիւնը եւ իր վճասները...»: Երրեմն երր Վեհափառը այցելու չունենար, եւ ոչ ալ աշխատանք, իր հիւրասենեակը կը նստէինք հեռատեսիլ դիտելու համար: Երկու հայկական ալիի եւ բանի մը հատ ալ ոռուական ալիի ունէր: Վեհափառը մէկէն միւսը կը դարձնէր ալիիները՝ առանց բանի մը վրայ կեղրոնանալու: Երրեմն սեւ շրջանակ մը կ'ուրուագրծուէր նկարի մը շուրջ, ինչ որ Սովետական գործիչի մը մահը կը յայտարարուէր, նկատի առնելով որ տարիին 70ը անցած էր, կ'ըսէինք. «Է՞ն, կեանքը ապրած է», ապա նոր կ'անդրադառնայինք որ Վեհափառը այդ տարիին արդէն իսկ անցած է: Գէշ վիճակի մը մէջ մենք զմեզ կը զգայինք: Վեհափառը կը ժպտար, կարծես ըսելով, թէ բանի բանիները պիտի անցնէին եւ թէ վերջապէս կեանքի արդէքը ինչի մէջ կը կայանար...: Երրեմն այս հեռատեսիլի մեր հաւաքին կը նկատէի որ Պրճ. Գառնիկը, որ մեր հաշուապահն էր եւ աշխարհիկ միարանը, կը մրափէր: Արեղան կամ սարկաւազը նոյնպէս բնացած էին: Վեհափառը աշխերը գոյ չես գիտեր կը մրափէ՞ր թէ կը խոկար: Ես, որ ամէնէն տկարն էի ոռուսերէնի մէջ, ստիպւած էի հետեւիլ ոռուսերէն ծրագրին՝ փորձելով հասկանալ թէ հիւրը կամ խօսքը ինչ բանի շուրջ է, այս ինք տառապանք...: Կէս ժամ կամ 45 վայրկեան ետք յանկարծ Վեհափառը բարմացած, աշխոյժ ձայնով կ'ըսէր. «Այսքան բաւական է այսօրուան համար, բարի գիշեր», եւ բոլորս արքնենալով եւ «Բարի գիշեր Վեհափառ Տէր» ըսելով դուրս կ'ելինք:

Հիմա ակամայ կը մտածեմ, հաւանարար Վեհափառը կը խոկար ինչ որ հիւրի մասին եւ կ'երեւի մեզի ալ կը թելադրէր, որ կեղրոնանայինք մեր միտերուն մէջ, որպէս զի յստակ լուծումներ գտնէինք մեզ յուզող հարցերուն: Տեսակ մը մտային մարզանք էր, այդ ալ ուսուցանելու ժաւ մըն էր...:

Վեհափառի առաւօտեան եւ զիշերային շրջապտոյտները առասպելական էին, նոյնիսկ արժանացած Ծառուկեան գրչին: Քանի բանի անգամներ միասին նեմած ենք երեկոյեան՝ խաղաղութեան մէջ բննարկելով զանազան հիւրեր նեմարանէն սկսած մինչեւ օրուան նորութիւնները: Անգամ մը երր կը բողոքէի վանքի շուրջի ընդհատումներուն մասին, ըսաւ. «Տղա՛ս, 55-ին երր ես հոս եկայ ոչ թէ տաք շուրջ չկար, այլ ծորակ ըսուածը գոյուրիւն չունէր եւ հայոց Հայրապետը բաղնիքի համար մինչեւ երեւան պէտք էր երթար»: Բարեխտարար գիշերային մրութիւն կը տիրէր եւ Վեհափառը զարմանես ու կարմրիս չնշմարեց: Սովորական կեանքի այդ դժուարութիւնները կու գան ու կ'երթան, մնայուն իրագործութիւններն են, որ կը մնան: Չորս տարի մնալէ ետք Վեհափառէն խնդրեցի, որ բոյլ տար փորձառութիւն ձեռք ձգելու համեկնէի ԱՄՆ-ի Արեւելեան Թեմ: Վեհափառը ըսաւ. «Քիչ մը սպասէ մինչեւ որ ինքի փոխարինող մը գտնին»: Յաշորդ տարին երր կրկին հարցը բարձրացուցի այս անգամ չմերժեց: Տարիներ ետք Խածակ Արրազան Արեւելեան թեմին նոր առաջնորդ ընտրուելով զիս փոխ առաջնորդ նշանակեց: Այս նոյն շրջանին սկսայ Գոլումպիա Մագիստրոսական ուսման ալ հետեւիլ: Առիթով մը երր կրկին Ա. Էջմիածին այցի գացած էի, Վեհափառին հետ նորէն կը նեմէինք: Պրճ. Գառնիկը ետ մնացած

էր, Վեհափառը ըսաւ. «Տես ծերերը ետև մնացին», մինչ ինք Պրճ. Գառնիկէն բանի մը տարի աւելի երեց էր: «Հաւ տեսուչի մը պէտք ունիմ», - ըսաւ Վեհափառը, «Ինչու՞ ես չես գար եպիսկոպոսական հանգամանք մըն ալ կըրենանք կապել այդ պաշտօնին»: Հակառակ որ հարցադրումը անակնկալ էր, անմիջապէս ըսի թէ նոր պաշտօնի անցած եմ եւ ուսումս ալ կը շարունակեմ: «Շտապ այդպէս մի որոշէր: Եթէ քու տեղդ ըլլամ այս առիթը չեմ փախցնէր», ըսաւ Ան: Հակառակ որ Պրճ. Գառնիկն ալ ջանաց զիս համոզել, ես տեղի չտուի: Ժամանակին որոշած էի որ մինչեւ պարզաները չփոխուէին պիտի չվերադառնայի: Խօսիս վրայ հաստատ մնացի: Չեմ զիտեր նիշդ ըրի կամ ոչ, բայց Վեհափառը ինձմէ դժգոհ մնաց.... Տարիներ ետք երը հանգամանքները փոխուեցան, իմ որոշումիս համաձայն վերադարձայ Մայր Արոռ օգտակար ըլլալու նպատակով... այդ ալ ուրիշ պատմութիւն եւ փորձառութիւն:

Երբ Հայաստանն անկախացաւ, առիթով մը Վեհափառը ըսած է. «Երանի, տաս տարի աւելի երիտասարդ ըլլայի», որպէսզի Ան կարողանար աւելի եռանդով դիմակայել նոր մարտահրաւերները: Խսկապէս եթէ Վեհափառը աւելի երիտասարդ ըլլար, մեր եկեղեցին ընթացքը բոլորովին տարրեր պիտի ըլլար: Ես, Վազգէն Վեհափառն ու Պարեգին Ա. Կարողիկոսը իրարու հետ բաղդատել պիտի չուզէի, հակառակ որ երկուին ալ արեւմտահայ էին, բայց բոլորովին տարրեր անձնաւորութիւններ էին եւ անքաղատելի: Սակայն իրավիճակներ կան, երբ բաղդատութիւնը անխուսափելի է: Օր մը երը հեռատեսիլ կը դիտէի, յայտագիրը անցեալէն դրուագներ ցոյց կու տար: Վազգէն Վեհափառ եղեռնի սգահանդէսին Հա-

յաստանի նախագահին հետ առաջին շարժի վրայ էր, մինչ Գարեգին Կարողիկոսի ընտրութենէն հազիւ տարի մը անցած նոյն սգահանդէսին Կարողիկոսը մղուած էր երրորդ չորրորդ շարժ: Մարդիկ չարաշահեցին Գարեգին Ա. Կարողիկոսի իրավիճակը: Եթէ Վազգէն Վեհափառը ըլլար, անոնք այդ բայլը առնելու համարձակութիւնը պիտի չունենային:

Վեհափառը այսօր կը ննջէ յաւերժօրէն հսկաներու շարժին Ա. Էջմիածնի դողանչներուն ներժեւ: Մաշրուց մը չէր Ան, բայց նոյն ուսուցանելու հանգամանքը կապեց զինք իր եկեղեցին հետ: Խրիմեան Հայրիկ մը չէր, սակայն եթէ Հայրիկը իր համեստութեամբ գրաւեց Հայ ժողովուրդի հոգին, ապա Վազգէն Վեհափառ՝ իր վեհութեամբ: Այսօր Անոր մարմինը կը հանգչի Հայ հոգիին միշնաբերդին մէջ՝ աւելի սրբացնելով այդ միշնաբերդը: Իր անհիւնները կը միանան այն հողին, որմէ իսկ կեանք առած էր: Հոգին ոչ հեռու իշման Սեղանէն, որն Քրիստոսի էջմիածն վկան է, ուրիշ սանդուխով մը վեր կը յառնէ երկինք, եւ ինք որպէս բաղդարիչ մաս մը այդ սանդուխին, Հայ հողն ու հոգին աստիճան մը եւս կը մօտեցնէ իր Արարչին:

Այսօր Լուսաւորչի կանքեղը աւելի բոցկլտուն է, որովհետեւ մառախլապատ, մուր ու խոնաւ գիշերներուն, Վեհափառը զայն վառ պահեց իր արցունիներով, աշխատանինով եւ իր կեանով:

Խունկ ու աղօրք Քու պայծառ յիշատակիդ, Վեհափառ Տէր:

ՀԱՅԿԱԶՈՒՆ Մ. ՎՐԴ. ՆԱԶԱՐԵԱՆ